

## Զինկուլը

Հզրանելու համար , յաճախ , նաւաստիներն  
Զըկնկուլներ կը բռնեն , մած ծովահաւեկր ,  
Որոնք , անհոգ ուղեկիցներ , կը հետեւին  
Նաւուն որ զան վըկն վրայէն կ'սահի կ'երթայ:

Տախտակմածին վրայ հազիւ թէ գետիցուած ,  
Այդ արքաները կապոյտին , ամօթահար ,  
Կը ձգէն խեղուուշ՝ լայն ըսպատակ թեւերն իրենց  
Երկու քրուէն թեւճակներու պէս քոլորտակի :

Այդ հոլաթեւ ճամբորդն , ի՞նչ թոյլ այժմ ' և  
ամճարակ .

Քիչ առաջ վեց ա՛յնքան , հիմա տգե՛զ , ծաղրեիք .  
Ծխափողով մին կը խառնէ կըտուցն անոր ,  
Որ միմոսէ միւրը կազայն հաշմըւածին :

Քերթողն հանգոյն է ամպերու այդ իշխանին ,  
Որ կը ս'րէ մրրիկն ' և աղեղը կը հեգնէ .  
Հայկուչներու մէջտեղ , հողին վրայ աքսորուած ,  
Իր հսկայի թեւերն քալե՛լը կ'արդիւն :



## Թշմամին

Պատանութիւնը մութ մրրիկ մ'եղաւ լոկ ,  
Մերթ կարրւած՝ արեւներով շողջողուն .  
Անքան աւեր գործեցին շանթն ու անձեռ .  
Որ պարտէցիս մէջ ա՛լ քիչ կայ չառ պրոռուզ :

Ահա աշո՛ւնը հասեր եմ խոնկըուն ,  
Ու պէտք է որ տրմուին ու բահ գործածեմ  
Յարդարելու համար հողերն ողողուած ,  
Ուր կ'բանայ ջուրն մահափոսի պէս ծակեր :

Եւ ո՞վ գիտէ թէ երազած նոր ծաղիկներս  
Պիտի գանձն այս լրւացուած հոդին մէջ  
Մնանդը մրատիկ որ իրենց ուժը կազմէ :

Ժամանակն , ո՞վ ցաւ , ո՞վ ցաւ , կեանքը կ'ուտէ .  
Եւ մորին սիրու կրծող մութ թշնամին  
Մեր կորուած արեամբ կ'աճի կ'զօրանայ :

Թարգմ. Ա. Զ.

ԾԱՐԸ ՊՈՏԼԵՐ



## Կոստանդին Երգնկացի



**W**նհոնապէս ուրախ եղայ՝  
Բազմնկապի Յուլիս-Օգոստ  
առսի թեւին մէջ հրատա-  
րակուած Հ. Մ. Պոտութեանի  
յօդուածն իմանալով թէ Ա.  
Հազարու վանքը որոշած է ի լոյս զնծայիլ Կոս-  
տանդին Երգնկացիի ուսանաւորներուն ամրող-  
ջական հաւաքածուն , կինսագրական եւ բանա-  
սիրական ուսումնասիրութեամբ մը : Այդ հա-  
տորը կարեւոր պակաս մը պիստ լեցնէ մեր միջ-

նադարեան գրականութեան մատենագարանին  
մէջ , որ արդէն զիռ ա՛յնքան անկատար է : Կ.  
Երգնկացիի բանաստեղծութիւնը , — կը կրկնեմ  
ինչ որ զրած էր , — աւելի բարձր գրական  
արժէք ունի , քան ոչ թէ հայ ծանօթ մողովըր-  
դական բոյոյ բանաստեղծներունը , ինչպէս Հ.  
Պոտութեան ինձիք ըսկել կուտայ , այլ քան Դրեգոր  
Ալթամարցիինը , Յովկաննէս Թէկուրանցիինը  
եւ Մկրտչի Նաղաշինը իրմէց վեր ունինք Քու-  
չակը , եւ միայն Քուչակը , որ ձեւի ճնշու-  
թեամբ , նըրութեամբ եւ այլազնութեամբ կը  
գերազանցէ զինքը , թէ պէտեւ Երգնկացին ունի  
հոգեկան ներջնչան լայն թռիչ մը , որ Քուչակի  
մէջ հազուադէպ է : Երգնկացիի բանաստեղծու-  
թեանց գով կինան դրուի ուրիշ քամիք մը ա-

շուղներու էիր, նմանապէս շատ թիչ ծանօթ, գեռ չառակարգուած, գեռ լընդունաւած եւ շմբքրկուած՝ հանրային կարծիքին մէջ, եւ որոնց մասին պիտի խօսիմ ի մատոյ Անահիքի մէջ :

Հ. Պոտուրեան կը սիալի դարձեալ կարծեւով թէ Անահիքի մէջ երեւցած նրգնկացիք կը տորներէն միայն երկրորդը եւ շրբորդը լոյս տեսած են Բազմավիկիք մէջ. շրուն ալ տրպաւած են այստեղ, եւ Բազմավիկիքէն օրինակած եմ չորսն ալ : Նմանապէս Բազմավիկիքին մէջ տպուած է արգէն այն ինքնակենսապրական քերթուածը զոր կը յիշէ Հ. Պոտուրեան իր յօդուածին մէջ եւ որ կը սկսի սա նախապրութեամբ՝ «Ոմանք չարախօսն զինէն վասն նախանձու, եւն» . . այդ քերթուածն ալ օրինակած եմ Բազմավիկիքն, բայց որովհետեւ անաւարտ էր եւ հոգինակի անուն չէր կրեր, չարտասութեցի՝ չկարենալով զայն ապահովապէս վերգորի երգնացիքին :

Տեղեկութիւնները զոր կուտայ Հ. Պոտուրեան Երգնկացիին անձին ու կենաքին վրայօք՝ շատ հետաքրքրական են . հմուտ մը, « գրքական » մը, « գրասանեակի բանաստեղծ մը » չէ եղած երգնացին, այլ ինքնուսոյց, ինքնառութիւ, « ներշնչեալ » բանաստեղծ մը . . և այդ տպաւորութիւնն է արգէն որ լրին ինձի իր քերթուածները, ատոր համար իսկ՝ այնքոն կինդամին, բնական ու սրտաբուխ : Հաւածուած մը նաև, իր « պատուեիք » երգարակիցիներուն նախանձին ու ատկութեան զոհ մը, որ երկրաւոր հւշտանցներն ու բնութեան գեղեցիկութիւնները երգիկէ կը զագրի մըթի՞ իր ցաւերը, դանութիւնները զազակիւրու համար իր տողերուն մէջ . տիպար մը, վերջապէս, այնքան համարկրիլ ու շահեկան, որքան գեղեցիկ ու ինքնապափ է իր բանաստեղծութիւնը : Անախա բանաստեղծութիւններէն քանի մը կտորներ զոր կը յիշատակէ Հ. Պոտուրեան, ցոյց կուտան թէ շորս քերթուածները զոր հրատարակած եմ, միակ գեղեցիկ էլերը չեն հուաքստուին : Յայտնի է որ հաւաքածուն իր ամրողութեան մէջ անհաւասար է, « բնապական » բանաստեղծները միշտ այգէսն են եղած . բարեբաստիկ ներշնչումիք վայրկանաներուն՝ հոյակապ, անոնցմէշ դուրս՝ տկար, այգէսն է նոյն իսկ կրածալիք վականական տողիը :

ԷՇԿ, Թրտոնայի մնծ բնապական բանաստեղծը : Բայց այդ անտիպ կտորներուն մէջ զոր կը յիշատակէ Հ. Պոտուրեան, զմայլիք բաներ կան, ի՞նչ աղւոր են սա զանութեան տողերը .

Ես բանի՛ հաւակ բերեմ կամ ի սրտ կենամ ազար .

Ձեր ի ծով կամ տասանի, յերակ նքիմի յախս խաւար .

Եւ լիկոյ սոր ի ծովիս կամ Ծէ նամրուս Խեզ կայ վրճար ւ(1)

Ի՞նչ հոյակապ է սա կոտըր՝ աշխարհի ըստեղութեմբ երգող քերթուածի մը մէջ .

Կամարակապ խորան երինց առանց սիւնի հաստատեցան ...

Եակիան երինցն աստիճանը (լսաւորը զարդարեան) :

Եակի գիշերը զարդարեան արգականն :

**Շատ պիրուն է նաև . « Այսոր եղել պայծառ դարուն » բատերով սկսող բանաստեղծութիւնը որուն ամբողջութիւնը ինծի ծանօթէ է (օրինակած եմ զայն Վեհենտիլի ձեռագբէ մը՝ սիսալմանթ թէկուրանցիք վերագրուած) . բայց որուն կը նախինարեմ մանաւ անդ տառչին մասը . միքջն այլարանութիւնը վարգապետական է : Շատ վարգապետական է նաևւ, ու ցուրտ, առաջին մասը « Գարուն » անտիպ քերթուածին զոր ամբողջութեամբ հրատարակած է Հ. Պոտուրեան . այդ բանաստեղծութեան վերջինն մասին մէջ է որ կը գտնուին պանչելիք միասիկան տողիը (որութ գրեթէ զուտ գրարար են) .**

ՏՇՇ, յօնեա՛յս յօն յօն կենաց, կամ ծարավի ։ Եմ մատամած . Եեր պահապան եւ հօվանք եւ զմեղ գարմո՞ն ի բնց մեղաց . Որ արթօն կենամ պատրաստ՝ լսպուիր գտաել ըստ կուսանց, եւ ոյ յամեմ ունայն յերտոն եւ անպատրաստ ըստ յիմարց :

**Ասոնք «գեղեցիք տողեր» են (ի՞նչ որ ֆրանսացիք կ'ըմբռնեն բառաց առաջարկութիւնամբ). Հոյ բանաստեղծութեան մէջ ունինք ուրիշ հեղի-**

(1) «Թէզ կայ» . — Թէրեւս . Թէ չկայ? կամ «Թէզկայ»? (շատ հանագ). այլապէս մաթ է այդ տողին երկրորդ մասը : Այդ կարդի ուրիշ կառի մը մէջ ալ, Հ. Պոտուրեան սիրալ ըներցում մը ըրած ըլլալ կը նուրի ինձի, . . իս տրաբան է թէվախյա . տողին մէջ « թէվախյա » . բառը զիմարով զրելով, որպէս Թէ յաշու մենս մ'ըլլար . բ'էվախյա պարսկելիք բառ մըն է, որ կը նշանակէ Անցաւուր, քուսուր, և պարտորութերի մըն է հոդ (իմ եղայրը, իմ եղբայրակիցներուն նենապար են) :

նակներէ առդեր որ աստից չափ գեղեցիկ են, աւելի գեղեցիկներ չունինք :

Սպասելով ուրեմն երզնկացիի հատորին հրատարակման, չնորհակարութիւն կը յայտնեմ Ս. Ղաղարու միաբանութեամն՝ առաջարկութիւնս այնչափ սիրուն հաճոյակատարութեամբ ընդունած ըլլալուն համար :

Ո՞րքան բաղալի պիտի ըլլար որ Ս. Ղաղարու միաբանութիւնը երզնկացիի հասորին հրատարակմաք շբաւականանար, և հրատարակէր՝ քանի որ ստուար հատորներով՝ բոլոր այդ կարգի կտորները որ կը գտնուիք իբ ձեռագիրներու նոխ հաւաքածուին մէջ, 1898ին, հաճոյքն ունեցայ աչք անցընլու վանքին գրեթէ բոլոր « ոսկեփորիկներ »ը, « տաղարաններ »ը, « գանձարան »ները, « ոտանաւորք նները, զոր վանանյայր ազնուութիւնն ունեցայ տարածուութեանս տակ զնելու, և զիսեմ որ անսնց մէջ կան բազմաթիւ նախու չանկնական էջնը. գժարագրաբար 15 օր հազիւ կրցայ կենալ վենեալիք, բայց այդ կարգ ժամանակամիջոցնին մէջ օրինակած եմ հարիւրէ աւելիք կտոր, որոնց մէկ կարեւոր մասը հրատարակած եմ Անահիշին մէջ եւ մեացեալն ալ պիտի հրատարակէմիք մօտոյ մաս առ մաս, բայց ես օրինակած եմ միմիայն այն կտորները որ զիսասորապէս զուտ-գրական տեսապէտով՝ ինձի ամենն աւելի շահնեկան թուեցան, փափաքս էր զանոնք հասորով հրատարակէլ. միայն թուշալին համար կրցայ այդ փափաքս իրագործել. լաւ կ'ըլլայ ուրեմն որ Ս. Ղաղարու միաբանութիւնը ընչ ինչ որ ես չկրցայ՝ նիւթական միջոցներու պակասին պատճառով. մասնաւանդ որ ես փոքր մաս մը միայն ունիմ այդ էջներէն, — թէեւ լաւագոյն մասը, — մինչեւ անհրաժեշտ է որ ամէն ինչ որ կայ անտիպ՝ հրատարակուիք, որովհետեւ իբր ամբողջութիւնն տկար եղող շատ կառուներու մէջ միշտ սիրուն, հետաքրքրական տողեր կամ մանրամասնութիւններ կամ ուրիշ տեսակէտով շահնեկան նիւթեր կը գտնուին :

Միենան կոչը կ'ուղղեմ հոս նաեւ էջմիածնայ միաբանութեան (ու պիտի փափաքէի կարենալ ուղղել զայ նաեւ մեր բոլոր վանքերուն). էջմիածնայ մատենադարանն կը պարունակէ հայերէն ձեռագիրներու ամեննէն նոր հաւաքածուն որ կայ աշխարհին գրայ: Անչուտ

հնն գտնուելու են անհամար էջներ մեր միջնաւագրեան գրականութենէն. մինչեւ յարդ, Պ. Կոստանեանցն է միայն որ այդ ձեռագիրներէն դուրս հանած է քանի մը գունչներ — Թկուրանցիի, Աղթամարցիի եւ Նաղայիք տաղերը, զորոնց հրատարակած է փոքրիկ հասորներով, ինչպէս եւ ուրիշ այլեւայլ աշուղական բանասամեղութիւններ զոր ամփոփած է իր « Նոր Ժողովածու » անուանած շարքին չորս պրականերուն մէջ, ինչ որ հրատարակած է սակայն Պ. Կոստանեանց, շատ հաւանականաբր ամենափոքր մէկ մասն է զանուածին. փափաքնի էր որ էջմիածնայ մրաբանութիւնը հրատարակէր, հասորի ձեռուով, կամ գէթ յաջորդաբար Մթարացն մէջ՝ բոլոր այդ կարգի կտորները որ գետ անտիպ կը մնան :

Բաւական է որքան մուշի ու մոռացութեան մէջ ենք ձգած մեր նախնեաց քնարին ցարդ անարդարօրէն արհամարհուուած, փէշ կարեւոր նկատուած այդ արտազգրութիւնները, որոնք ընդակապահակ՝ ըստ իս' ամենէն ինքնաւտիպ, հնայադրոշմ էջներն են մեր կին բանաստեղծութեանն: Այս պահուն ուր Փրոֆէսոր Ե. առի եւ Պ. Թորամանեանի սքանչելի ջանքիրուն չնորիւ, Երեւան կուգան Անիի թագուն մնացած հրաշալիքները զոր մեր ոճքագործ անտարքերութիւնն ու տղիսութիւնը յարդ խաւարի մէջ էր թողած, թող լոյս արեւուն կլին նաեւ մեր կին բանաստեղծութեան բոլոր անձնութ մնացած զանմերը: Վերջապէս, ատեն է որ անշնանք ամէն ինչ որ մեր հնայերը եղած են եւ ըրած են: ատեն է որ մենք մեր ճանշնանք, — որովհետեւ մենք որ օտարներուն կը մնաղաղթենք մեր մասին ունեցած աղիտութիւններն, անոնցինչ շատ վար չենք մնար մեր տղիտութեան մէջ :

Ո՞րքան պիտի բաղձայի որ այդ բոլոր անտիպ էջներուն մէջ՝ որոնց հրատարակուուր կը իննորեմ, երեւան զային նաեւ զիցացնական, ինաստասիրական եւ բանագործական նկարգով էջնր որոնց պակասը չափազանց զգալի է: Մինչեւ յարդ հրատարակուած ամէն ինչ որ կայ, ծանօթ է ինձի, ու ծանօթ եմ նաեւ շատ մը ճեռագիրներու (Վիճնայի, Վենեսելի եւ Փարեղի): գիւցազնական զգացմամբ տղիտութիւնը մատով կը համբուին, անոնք ալ այլեւայլ

տկարութիւններով արատաւորուած, իմուստաս միբական քերդուածներ կը պակսին նմանապէս, կան իրատարանական տաղեր, մերթ բաւական շահեկան (ինչպէս Պուզինները), կամ Քուչակի վերագրուածները, բայց մասմամբ՝ հասարակ, գեթ երջնկացիի աղուր միտիքականութեամբ թթուացող տաղեր չափ ըլլացին, ատոնցին կը յուսամ որ ի յայտ պիտի գան բաւական թիւով, երբ բոլոր անուն ձեռագրինները հրատարակուին: Կը պակսի նաևու բանադրածական (dramatique) տարրը, « Գործողութեան » (action) տարրը. Խատկեական արտադրութեանց չեմ ակնարիթ, յայնի է որ այդ ճիւղը բոլորովին պակսած է մեր նախնեաց դրականութեան մէջ. բայց ատաշախտուած վիպակեներ, քերթուածներ որոնց մէջ գործողութիւն մը անցիվ, անա ինչ որ կը պակսի, եւ ինչ որ անցքան կարեւոր է բանաստեղծութեան մէջ. չառ քիչ զտած եմ գեռ այդպիսի կտորներ՝ մեր հին աշուղական բանաստեղծութեանց մէջ (մը գասական բանաստեղծութեանց մէջ բոլորովին բացակայ են ատոնք), յանկանչական է որ մեր ժողովրդական երգերու մէջ ալ կը նկատուի պակասը այս երկե վերոյիշեալ տարրերուն. հազարաւոր ժողովրդական երգեր աչք անցուց եմ, զտմելու համար մէկ քանի կտոր այզ կարգի, ու անոնք ալ յաճախ թույլ պակասը մեր ցիւղակին նկարագրին բնորոց մէկ զի՞ն է արդեօք. հաւանական է, զգբաղդաբար. բայց երէ իմաստաբարական ձգտումը իրօք միշտ անդոյ է եղած մեր ցեղին մէջ՝ գեթ հին շրջանին, զիւցազնական պիին չէ պակսած մեր մէջ, ոչ ալ գործողութեանց զգացումը. պէտք է գանուեն ուրեմն բանաստեղծական էջին՝ այդ արարերը պարունակող. ստկաւաթիւ՝ անշուշտ, բայց ոչ անզոյ. ծիչդ ստկաւաթիւ ըլլանուն համար, ատոնց երեւումը կրկնապէս արթէքաւոր եւ ուշաբնագիթ պիտի ըլլար. կը ինկրեմ ուրեմն մեր միաբանութիւններէն մասմաւոր ուշադրութիւն դարձնել այս կէտին:

Ա. Աննէն սիրական ծրագրիններս մէկն է, — շատոնց ուրատագծուած, եւ մասմամբ արգէն շարադրուած, — հայ բանաստեղծութեան համայնապատկեր մը գծել, սկիզբէն մինչեւ նորագոյն շրջանը՝ բոլոր փուլերը վերլուծնուզ՝ հատընափառ կտորներու յիշատակութեամբ, ի վեր

հանելով մանաւանդ ինչ որ կայ մամաւոր. հայ խառնուածքին յառուկ, « ցիւղային »՝ այդ բանաստեղծութեան մէջ, Ա. Աննէն գրականութեան մէջ կը զանազանուին երկու կարգի արտադրութիւններ, անոնք՝ որ անձնական համարի մը կիրք կրկնով՝ չառ հզօր են ու հոյսկապ՝ բայց ցեղին հոգեկան ինքնայտուկ նօթը չեն տար, եւ անոնք որ բնական եւ հարազատ ցուցանումն են ցիւղին ինքնագրով ներկնչումն(1). Այդ երկրորդ տեսակի արտադրութիւնները ճանշալավ, անոնց տիբական նօթը որոշէ վերլուծեկը, ազգի մը հոգիին խորքը, իրն ու միայն իրն պատիմանող զեղեցիազիտութիւնն ու աշխարհայնացքը բնորոշել ըսել է. կ ըմբանուի թէ ո՛քան կարեւոր, էական զորի մըն է աս. Կը կարծեմ թէ այդ զործը զեն նոր կը սկսի ուրաւագծուիլ: Այդ ձգտումով է որ կատարեցի Chants populaires arméniens հատորին Կտորներուն ընտրութիւնը. թերեւու քանն հազար կտոր աչք անցուցած եմ՝ պէտք երկու հարիւր կտորը ընտրելու համար. կը կարծեմ նպատակիս հասած ըլլալ, (գէթ որքան կարելի էր՝ տրուած պայմաններուն մէջ, որովհետեւ վստահ եմ որ մեր ժողովրդին երգերէն զեռ շատեր՝ եւ ամենէն շահեկաններէն՝ կը մնան անձանօթ, չհաւացուած) քանի որ ձէյմա Պրայսի պէտք բազմանուած, Արեւելքը խորապէս ճանցող անձ մը զիւց ինծի՞ այդ հատորիս անիմի: Ա Այդ Կտորներէն շատերը մնան հրապար եւ թարմութիւն ունին, բներդշիչ ազգային նկարագրով մը որ անոնց Կուտայ ինքնաստուկ ինչիք մը Արեւելեան համ ամ կայ անոնց մէջ. բայց չառ արաբակութեան համար, եւ որ պիտի ընդգրիէ ամբողջ հայ բանաստեղծութիւնը: Այդպիսի աշխատաթեան մը լիմականար ըլլալուն անհօնապէս կրնայ նպաստել բոլոր հին անտիպ բանաստեղծութեանց հրատարակումը:

#### Ա. ԶՈՒԱՆԵԱՆ

(1) Կան ալ նեղինակներ, ինչպէս կէօթէ, որ Թէ՛ ցեղային նօթն ունին և Թէ՛ անհապակն հանճարի գորութիւնը. անոնք անցուած աննէն կտարեակուներն ու անցկանակուներն են:

**Յ. Գ.** — Այս յօդուածը գրած էի , երբ ըստացայ Հ. Պատուրեանէն նամակ մը , որով համակրելի Միիթարհանը կ'աւետէ ինձի թէ մտազիր է հրատարակիլ ոչ միայն նրգնկացիի բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածուն , այլ և Ս. Ղաղարու ձեռագիրներուն բոլոր ան-

տին « միջնադարեան » աշուղական էջնրը , ինչպէս եւ շատ մը անտփա յիշատակարաններ , որոնք կինսապրական ծանօթութիւններ կը պարունակեն այդ աշուղներուն վրայ : Անգնահատելի ծառայութիւն մըն է որ Հ. Պատուրեան պիտի մատուցանէ մեր գրականութեան :



## ՄԵՄՈՒՅԻՆ Եւ Կոյսը

(ՍԱԱԴԻՒՑ)

Երբ խալիթութեան զան ելաւ Մէմուն ,  
Նախ գնեց մի կոյս լուսնի պէս սիրուն .  
Դէմքով նոր արեւ , կազմով կոկն վարդ ,  
Խելացի , անկեղծ եւ շատ էլ հանգարտ .  
Չեռները սրբոց արեան մէջ թաթիսած ,  
Մատունիրի ծէրերն յունապի փոխած ,  
Նուրբ ծարիր ամած զիւթիչ ունքերին ,  
Ինչպէս ծխածն արեւ քոնքերին .  
Սակայն ի՞նչ արած , որ Մէմուն արքան  
Մի համբորի էլ չէ գառնում արժան :  
Նրան ցասման հուրն այսպէս համակեց ,  
Որ գիսատելու հրաման արձակեց :  
Կոյսն ասաց . Լա՛ւ է գլուխս հատանես  
Քան նստես կողքիս գլուխս տանես :  
— Ա՛խ , ասաց Մէմունն , ես ի՞նչ եմ արեւ ,  
Որ էդ զզուանքիր արժան եմ գտաել : —  
Կոյսն ասաց . Բերանդ հոսում է շատ վասա ,  
Կ'ուզես գլխատիր , կ'ուզես թող ազատ :  
Գլխատիր , այո՛ , բայց թող զլիս հետ

Խմինց այդ հոսդ էլ չքանայ անհետ :  
Միապետն երրոր այս բանը լսեց ,  
Պարութիւնիցը պապանձեց , լուց :  
Անգըւն անցրեց այն դիշերն ի բռն ,  
Խոկ լուսուն կանչեց մի այր իմաստուն ,  
Որ ամէն երկրի , ամէն մի բարքի  
Էր քաջածանոթ , ինքն էլ լուրջ , յարգի :  
Մերա խորհրդառ գեղ կերաւ Մէմուն ,  
Դառաւ քաղցրաբոյր մի կոկն սիրուն .  
Եւ գեղեցկուհուն բազմեցուց կողքին  
Ու սիրեց նրան սիրով կաթոգին :  
— Թերութիւնն , ասաց , սա՛ ինձ ցոյց տւաւ ,  
Եւ բարեկա՞մ էլ միայն սա եղաւ :  
Ես բարեացակամ կ'ասեմ լոկ նրան ,  
Որ կ'ասէ փոշ կոյս քո ճամբի վրան :  
Երբ մոլորեալին ասես՝ Լաւ Կ'երթաս ,  
Նոյն է թէ նրան մահան զիրկը տաս :  
Ուռ թերութիւնն որ չասեն վազօրօք  
Նա իրան փորսուց կը կարծէ ինելոք :  
Մի՛ ասել թէ՛ Կեր կաթ , մնդր ու շաքար ,  
Նրան որ լուծիչ զեղն է օգտակար :  
Ասում էր մի օր մի զեղափաճառ ,  
Կ'ուզես թժկւել , էս գառն զեղն ա՛ռ :  
Թէ գու . էլ կ'ազես մի զեղ թժկիչ ,  
Ե՛կ , Սաազից զառն իրաւտ ա՛ռ մի քիչ :

(Բառան)

Թարգմ. Պարսկեանից

ՄԵՄՈՒՅԻՆ Վ. ՄԱՔՍՈՒՏԻՑԵԱՆ

